

Հինուածներուն բերած շահն յամին
1869 եղաւ իրի միլիար մը :

Արդ այս ամենայն բերք երկրի կը
բերեն գուանկաց ամեն տարի՝ առ
նուազն 16 միլիար, իսկ ՚ի յաջողու-
թան թերես մինչև ՚ի 20 միլիար,
զատ արուեստից կամ ձեռագործաց
շահէն, որոյ վրայ մանրամասն նոր
ծանօթութիւն չունենալով առ ժամա-
գանց առնեմք :

Իսկ գուանկաստանի ամենամեծ հա-
ըլքստոթիւնն որ է ժողովուրդն՝ այն
1862 տարին կը համրուէր 37,450,000.
Հորս տարի եաւ յամին 1866, որ է վեր-
ջին աշխարհագիր յառաջ քան զպա-
տերազմն 38 միլիոնէն քիչ մաւելի
գտուեցաւ թիւն. իսկ յետ պատերազ-
մին և կորըստեան Ալսաս և Լորեն դա-
ւառաց, անցեալ տարի (1873) դտաւ
36,103,000: Այս ետքի թուականիս
բարիզու բնակչաց թիւն էր 1,852,000,
բնանի 325,500, Մարսիլիոյ 313,000,
Լիսանի 194,000, Լիլի 158,000, Դու-
Պորտու 125,000, Նանդի 118,000, Աէնդ-
լուէնի 110,000, Ռուանի 102,000.
Եդիէնի մնացեալ քաղաքաց մէջ 100 հազար
բնակիչ ունեցող չկայ:

ՈՒՂԵՒՈՐՈՒԹԻՒՆ Ի ՀՆԴԿԱ-ԶԻՆ ԱՍՏԱՆ

Գաղղիա ՚ի սկզբանէ ՚ի վեր միշտ հե-
տամուտ եղած է աշխարհագրական ու-
ղերութեանց և հետազոտութեանց. ո-
րուն մեծապէս նպաստամատոց եղաւ և
լուղովիկոս ծԶ իր թագաւորութեան ժա-
մանակ: Իսկ Նաբուշոն և երբ Եղիպատոս
պատերազմի կ'երթար, տարաւ հետն և
շատ իմաստուններ, որպէս զի իր արշա-
ւանաց ժամանակ քնննեն և ՚ի լոյս հանեն
Փարաւոնեանց վաղեմի երկրին գաղտ-
նիքն ու հրաշալիք:

Նաբուշոն գ նախանձորդ իր հօրեղոր
յանենայնի, չուզելով և յայսմ յետա-
մատ ըլլալ քան դիմքը, փափաքեցաւ հե-

տաղօտել տալ Հնդկա-Վինաստան մեծա-
տարած աշխարհին գաղղիական նոր գաղ-
թականութեանց ամեն երկիրները. և ՚ի
զլուխ տանելու համար զայն ուղերաց
ընկերութիւն մը կազմեց, որոց յանձնեց ՚ի
վեր ելլել գէալ ՚ի Մայ-Բունկ գետ, քննել
անոր գետակից ճիւղերը, զննել ափանցը
վրայ տարածուած ժողովուրդները, անոնց
բարքը, լեզունին, սպրանսաց միջացները,
վաճառականական յարաբերութիւննին, և
ապա մտնել մինչև ՚ի Ջննասասան, և գե-
տոց մէկ ճիւղով այդ կայսերութեան հիմի-
սակողմեան և միջնակողմեան աշխարհաց
բերքերը ջանալ բերելու մինչև Սայկոնի
գաղղիական նաւահանուցը: Այս խնդրա-
կաց երկուքը պիտի քննէին ՚ի մասնաւորի
նոյն աշխարհաց բուսաբերութիւնը, եր-
կիրն և բնութեան երեսոյթները, բուրութինն
անձանօթ Եւրոպացւոց. ուրիշ մ'ալ պիտի
նկարէր տեղացւոց գէմբերն ու սովորոյթ-
քը, անսովոր տեսարաններն և գեղեցիկ
չէնքերը:

Շատ մեծ ու գժուարին էր, ինչպէս յայտ-
նի է, այս խնդրակաց գործը կամ ձեռնար-
կութիւնը, ուստի տէրութիւնն իր կողմանէ
ամեն կարելի դիւրացուցիչ օգնութիւններն
ընելու համար, տուաւ անոնց երկու թարգ-
ման, չորս գաղղիացի և ինն տեղացի գի-
նուոր ՚ի պահանորդ ուղեկցութիւն. քանի
մը հարիւր շիշ զինի և զինողի, պաշարոյ
ու պահեստի զանազան տուփեր, կոկուծ
հաց և ալիւր, քանի մը զայդ հրացան,
խաղալիք, կարոյններ, որպէս զի ընծային
կամ փոխանակեն տեղացւոց հետ, և
դրամ:

Այս կերպով պատրաստուած ճամ-
բայ ինկան, և իրենց առաջին քննութեան
տարգիայն եղաւ վաղեմի պետութեան մը
մնացորդքը, այն է Անկորայի տէրակները
՚ի Գամպոն. կուռքեր ու մեջեաններ, պա-
լատներ ու շիրիմներ, հոյակերպ և հսկա-
յաձեկ շնուածներ և գղեակներ, որք կը
վկայեն թէ ժամանակաւ գօրաւոր տէրու-
թիւն մը կ'իշխէր այս կողմանց: Խրաւցնէ
երբեմն հարուստ և զօրաւոր էր Գամպոնի
աշխարհը, բայց իր մերձաւորքը՝ Ախամք,
Պիրմանք և Աննամք պատէրազմելով հե-
տք՝ աւազակեցին իր հարուստ և զեղե-
ցիկ նահանգները. և ապա առ սակաւ սա-
կաւ անշըքացաւ Գամպոն և անմարդացաւ
արքայանիստ քաղաքը. մեջենացը մէջ
խոտեր բուսան, և զանազան տունկեր
իրենց արմատը կամաց կամաց սեանց և
կամարաց մէջ թափանցելով քակեցին և
աւերեցին հոյակապ շնուածքը: Անկորայի
աւերակներն ամեն հնախուղից և պատ-

մաղթսաց մոտպրոթիւնն իրենց կը ճգեն, որոնք իրենց սեփական յատկութեամբըն առաւել հիացուցիչը են քան զթեթեին և զՊալմիրացն։ Ուստի գաղղիխցի խընդգրակը խորունկ և մանրապնին զնութիւններ ըներալ այս աւերակաց վրաց, մանրամասն ծանօթութիւններ, սարսացրութիւններ և նկարազբաթիւններ աւանդեցին՝ ՚ի զիր, անանկ որ բալոր Անկորայի աւերականներն ու շնորերը յայտ յանդիման կը ններկացացնեն ընթերցուաց անսնց ամենայն մասամբն ու գեղեցիկութեամբը։

Այսկորպայի մօտ երկու ուրիշ աւաններ ալ կան, որոց վրայ կ'երկին դեռ ևս գամձունայ երկրին նախկին փառաց ու ճարտարութեան հետքերը: Այս աւաններէն սկըսեալ մինչեւ ՚ի Զինաստում ընդ երկոց հութիւն Վայ-Շունկի ամենայն ինչ դերազանց է: Երկիրը հարուստ ու բաւարելիքութիւնը հիմնալի: Եթէ կայ խեղճ բան մը՝ ժողովուրդն է, ընկճեալ բռնաւորական իշխանութեան անիրաւ լուծին տակ:

Բայց ուղղելոք հիմնավոր երկրին գեղցիութեանը վրայ, փոխանակ ստարդապէս տեսածնին ստամեռու, այսպէս կը նկարագրեն.

Գետին երկու ափանցը վրայ գրեթէ տառնց ընդհատութեան կը տարածուէին ծառախմբ անտառներ, որոնք ՚ի շնչել քաղցրացունչ հողմոց կը ճշէին տագնապաճային և խոնարհեալով կը թերեթին իրենց երկնաձիդ գագաթունքը. և ՚ի դադորել հողմոց գարձեալ ՚ի վեր ամբառնային՝ կը տիրեր խորին բառիւն: Բայց յանհարծ հեռաւոր աղազակ մը կը լսէինք ան-

սատին մէջէն, որ երթալով կը սաստեւ-
նար և կը մօտենար. չորս կողմերնիւն կը
նայէինք, զլուխնիտ վեր կը վլրցընէինք և
կը տեսնենք որ այս ամեն երկիւզիւ և խռո-
վաթեան պատճառը տերե մ'է որ ծառի
մը բարձրագոյն գտղաթէն մեկնելով կը
համնէր մինչեւ ՚ի խոնարհ. Դարձեալ կը
լուռէր ձայն մ'անտառին խորութենեն,
բայց այս անզամ փիզն է որ իր բարձրա-
գոչ աղաղակուն կ'ընդհատէր բնութեան
լուռթիւնն և կը գողացնէր զմեզ. և այս
մեծամարմին ու աշաւոր կենդանին գոչ
կ'ըլլար իր ձայնին արձագանդով կը իրեւ-
գալման իր բողոքանացը. Ասոր կը յաջոր-
դէր քաղցրածայն թռչնոց ներգաշնակու-
թիւն մը՝ որ կը սփոփէր զմեզ ՚ի մասնու-
թեան և ՚ի լուսթեան անդ. Բայց ահա
արեգակն ՚ի մուտս է, կը համնի զիշէր, և
կը պատէ թանձը մթութիւն մը. ձամքան
օձապտցոյն է, և կը զժուարիմք ՚ի գնացու-
Կ'երազեմք, կը զողամք և կը սարսիմք.
միշտ մօտ, միշտ ներկայ են վագրն և ա-
ռիւծ, որոնք կ'ելլան որս վիճակնու. կը
յառաջնեմք՝ ամեն քայլին յանկարձական
մահն առաջի աչաց ունելով. բայց վերջա-
պէս կը ծագէ բարձեալ արեգակը, կը
զարթուցանէ զբնութիւն և կը փարատէ
մեր ումեն վախո՞ :

Եթէ այսպիսէ գլուխցիկ և արդասաւոր ընութեան մը տակ շնչեն մարդկիկ իրենց համար պամապուի ժողովերէ պատճի հիւղեր, տրոս կողմի երկիրն առաջ ետև անպահկան վամբաճի, և ուրիշ գետոց սարքերուկան ողողմանի, ինչպէս Եղիսաբետոս Նեղոս գետովն, կուռնենային առանց մեծի աշխատութեան ճոխ պատըսքերութիւն մը. բայց երկրին մէկ փորբիկ մասը միայն մշտիած են տեղացիք, քիչ մը բրինձ ժողովելու համար, որ իրենց սովորական ամենօրեւաց կերակուրն է. Եւ իրաւոյնէ ինչ բանի պիտի ծառայի տևելի հարստութիւն ունենալ. Միթէ անով աւելի չեն զրպաներ իրենց ախրոջը անցագենալիք ցանկութիւնն ու ագահութիւնը՝ վրանին ծանր հարկեր ու չափազանց աշխատութիւններ գնելու, և ըստ քմաց յափշտակելու յանկարծ խեղճ չողագործաց ըստոր աշխատութեանց արդիւնքը. Վասն որոյ շատ ընտանիք չկարենալով տանել այս երկրագործական կենաց անտանելի նեղութեանց, կառանձնանան յանտառս, և յանձն կառնուն աւելի թափառական կեանք վարել, միայն թէ աղատին իրենց խստասիրտ տերանց անցագ ցանկութիւնէն և անդթութիւնն:

Անոնք որ մարդուս երջանկութիւնն իր

նիւթական կենաց հանգստութեամը վրայ կը կայցացնեն, մեծապէս կը սխալին. վասն դի զշմարիսն երջանկութիւն բարյական դոհութեամբ և հաճութեամբ չնար է միայն գտանել, և տեսնուած են շատ անգամ՝ որ ազգք և ժողովուրդը որ բարձրացոչ հոչչակեր են ազատութեան յաղթանակները, և առը ամօթալարտ կորանօք փափաքեր են նորէն բացարձակ կառավարութեան, Սակայն տիրուք է մոտածելն որ Հնդկա-Զինաստան մեծածաւալ աշխարհին մէջ ըլլան միլիոնաւոր մարդկային է ակներ ՚ի ծառացութիւն նուաճեալք, առանց դոցին սփոփանաց և գտանելց զիւր սրութիւնի Աստուած բնութեան տերն և արարիչը տուած է մարդոյ գերիկի որպէս զի պարզաբերէ ճակտին բրտինովն և աշխատութեամբ, և ապա վայելէ անոր բարիքը. տուած է միանդամայն և խելք որպէս զի վարդացնէ և գործածէ իմաստութեամբ. խել անոնք որ Աստուծոյ օրինաց գէմ կը գործածին այդ կարողութիւնը, յանցաւոր բն, որուն պատիմը պիտի ընդունին օր մը կանուխ կամ անազան: Ասոր համար առանզօր Գապոնացին բռնաւորական կառավարութեան մը տակ ոչ փափաք ունի աշխատելու և ոչ միջոց վարդացնելու իր միուրը. ոչ զարոցք, ոչ դրեանք, և ոչ կրոթական յարաբերութիւնը: Եթէ ըլլար Զինացին, շատ մ'ընդարձակ նահանջներ՝ զրոյ հատանէ Մայ-Բունկ գետ, զուրկ կը միային յամենայնէ, և ոչ դոյցն վաճառաւական յարաբերութիւն մը կ'ունենային: Գործօն և երկայնամիտ Զինացին կը տանի հօն կտաւ, բամբակ, աղ և երկաթեղին վանագան վաճառքներ. և կ'առնու փոխադարձ մոմ, ջնարակ, փղոսկր, եղերուի ու ունեղջիւրի եղջիւր, և կողովագործութեան և կապճագործութեան գանազան առարկաներ: Սուռնկ-Դրէնկ գաւառին մէջ գործածական դրամն է Յ հարիւրորդամեմբրի լայնութեամբ և Յ հարիւրորդամեմբրի երկայնութեամբ երկաթի գաւազան-դրի կը ուղարկ 200 կրամ. խել ուրիշ կողմեր ներ. կը ուղարկ 200 կրամ. իսկ ուրիշ կողմեր կը գործածն իբրև դրամ աղճի կտորներ, աղի գնդակներ և կամ խեցեմորթներ: Մինագին մետաղներն, ինչպէս ոսկին և արծաթն, մեծատանց ապարանց վարդարաբին մանարինն անզամ կ'ուղէ որ իր արկդիկը պեղել ըլլայ, և թքամանն յարձաթոյ:

Ի Հնդկա-Զինաստան վաճառուց տեղափոխութիւնը փիղերով կը կատարուի, որ մեծապէս յարգի է նոյն կողմերը, ինչպէս է ՚ի մեղ ձին. և տեղացւոց մնալիսապաշտ կը ոնից սկասանաց մէջ ալ ունի իր մա-

սը, որոնք վրան զանազան սպատմական ու քերթողական աւանդութիւններ ալ ունին: Խնդրակըն իսկ յարաբերութիւն ունեցան այս կենդանւոյն հետ, և այս պատմաւթիւնն աւանդեցին:

Մանտարին մը, այսպէս կը գրեն ու զերքըն, որուն հետ մակերմացանք սերտ բարեկամութեամբ, օր մը մեր իշխանութեան թողուց իր փիղերն, արշաւամք մ'ընելու բառ մեր հանցիցը: Եւ աչա իրեն հրամանովն այս կենդանիններէն երեք հատ մը բերուեցան արօտատեղէն, և վրանին նստած, որ մեղի համար բողոքավն անսալոր բան մ'էր, ճամբայ ելանք: Ասոնցին երկուքն էդ էին և ունեին մէկ մէկ ձագ որ եւենելունին կու գային, որոց մէ մէկը միամերայ էր և միւն եռամերայ: Առաջնոյն բարձրութիւնը սովորական գոմեշի բարձրութեան կը համնէր, իսկ երկորդը շատ աւելի բարձր էր: Մարմիննին տակաւին ստացած չէր այն դանդաղութիւնը որ սովորական է իրենց ցեղին. անոր համար զիւրութեամբ սստասուելով շատ կը զաւարձացնէին դմեզ ՚ի ճանապարհն: Անմիջապէս իրենց մարց քովէն կ'երթային, որ մտադիր ու խանդակաթ աչօք կը դիտէին զանոնք. և երբ սստիկ կը հեռանային և անզգուշութեամբ կը մտնեին յանկարծ բրնձի գաւառաց մէջ, փղապանին բարկութեանն ու հարուածոցը նշաւակ չըլլալու համար մօրերնուն ձայնելովը մէկէն ետ կը զաւանային:

Այս մեր զուարձալի արշաւանաց ատեն ստիպուեցանք հեղեղատէ մ'անցնիլ ու րուն խորութիւնը թէպէտ հազիւ մէկ ու կէս մեղր, բայց սրբնթացութիւնն սաստիկ էր. այս երկու ձագուց մէջ աւելի հասակաւորն քաջութեամբ ձգեց ինք զինքը ծուրին մէջ, և լուգալով անցաւ միւս կողմը. խել մէկալը վախնալով հեղեղատին սաստիկութենէն և աղաղակէն, տարամուսեալ կամկ առաւ նոյն ափանց վրայ: Այն ատեն մայրը քովն առաւ զինքն այնպիսի դիրուլ մ'որ կարենայ պաշտամնել ջոոց բանութեան գէմ: Զադն իր մօրը սրունիցը յեցաւ, և նա քիչ մը խոնարհելով՝ կը ութենելու տեղ կու տար մինչև որ անցան հեղեղատը: Եւր միւս կողմն հասնանք է աղաղակէն, թանձնը մեծատանի մը մէջ մտանք, և միւս կը զարմանացնք այս զօրաւոր չորսուանուոյն խելացիութեանն ու յանդամուսեանը վրանը վրայ: Փղապանին մէկ խօսքը, մէկ ակնարկութիւնը բաւական էր, և աչա մէկ է կ'իմանացին միաբը: Անսամբն մէջ թէ էին կ'իմանացին միաբը: Անսամբն մէջ թէ որ զիմանցն ծառի ՚ի մէլէր շատ ցած արգիլելով ճամբանէն, պատմճունին

կամ կը հեռացնէին և կամ կը լույնին . Երբ թեմն ալ ճարտարութեամբ կը շնչին ճամշ բանին , զմեզ ծասի մը կոնդին և կամ ուրիշ բանի զարտուեին աղատելու համար . իսկ թէ որ ճամփան հարթ ըլլար և մեծ մատգրութիւն մ'ըներու կարօսութիւն չաւենացին , այս աստեն կը քարէին պատի ճով յաջմէ կամ յաջեկէ պամամուի նորածիլ տունկեր , զորնք արմատախիլ ընելու համար կը չարժէին ընդ երկար . և կը կատարէին այս ամեն չարժմանքներն առանց ընթացից թեթև կերպով գանգովերու կամ շլցիլու , և ոչ իսկ փառուանին աղդարարութեանցը կարօսելու . Ուրին այսպիսի հըլու և հապատակ կենդաւնի մը , պէտք էր որ մեծ յարդ ունենար , որ մեծամեծ ծառայութիւններ կը մասուցանէ նոյն աշխարհաց բնակչացը :

Երջանիկ պէտք է համարէին զիրենք ուղեղոք , թէ որ ամեն անդամ կարենացին գտնալ այսպիսի ապահով բնակութիւն , և հանգստեամբ ու անվտանգ կատարել իրենց արշաւանքը : Բայց գիտցան համբերել ձափող օրերու պատահարաց ու նեղութեանց ալ ո՛ւ և է տեսակ գժուարութիւն , աշխատութիւն , զրկումն չիլքրուցին բնաւ իրենց սիրառ . ոչ ՚ի վասնդաց սրասարեկեցան , և ոչ հիւանդութեանց պատճառաւ արգիլուեցան բնաւ իրենց ձեռնարկութենէն : Ուր որ նոր հետազոտութեան կամ քննութեան բան մը կը անենացին , մէկէն Հօն Կ'արշաւէին . ոչ ճանապարհաց երկայնութենէն վախցան , ոչ իւսներէն , ոչ ճահճներէն , ոչ հեղեղորէն անձրեներէն և ոչ օգոս ջերմութենէն : Եւ այսպէս տարւոյ մը չափ նոյն կողմերը քննութիւններ ընելէն ետքը , ստիգմաեցան թողուլ Մայ-Յունկ գետը , որուն աշշուը պատառմերով ծածկուելուն օր քան զօր անզործածելի կ'ըլլար : Ճամբանին ցամաքէ շարունակելու համար , աղխերնին յետին աստիճանի համաւոտեցին , և յառաջեցին դէպ 'ի Ձինաց սուհմանազուլիս , կարօսու հանգստեան : Բայց այս հանգիստը դէռ պիտի չկարենացին ձեռք բերել . սկսան նոր արշաւանքն անձրեաց եղանակին , ապաւիներով կործանեալ մէհենաց աւերակաց տակ : Տեղույն մէկ կուսակալն ուղեց զիրենք ետք դարձնել , ուրիշ մ'ալ անցրը խափանել . այս միջոցս մէջերնէն մէկը կիսանգ պառկեցաւ . անանկ որ ոչ յերիվար կրնար աշտանակել և ոչ հետիքալել , զոր զինուորաց յանձնեցին բերել թիկնաբարձ :

Կուսակալք վերջապէս կը մեղմանան . բայց անձրել գեռ ևս կը շարունակէր ամե-

նացն թափուկ և սասակութեամբ : Ուղեղորաց առողջութեան վիճակն ցաւոց արժանի էր . վասն զի վերջն անդամ անտառին մէջն ըրած ճանապարհորդութեան պատճառաւ , որուն կալդեալ հողը վասնդաւոր ժանահանաւութիւն մը կ'արտաշնչեր , ուղեղոք կիսով չափ խօթացան : Բայց ահա ուրիշ կայարան մը հասան , և գարձեալ ուրիշ ճախողանք , Ձինաստանին ու Փիրմանոյ սահմանածայրից վրայ երկաւ մանտարինք այս ուղեղորաց կարաւանը տեսնելով վախցան սաստիկ , համարելով թէ այդպիսի հեռաւոր աշխարհէ և կողդր պէտք է որ չար խորհուրդ մ'ունենան . բայց կրցան վերջապէս այս արգելից գիմացն ալ առնուլ , մէջերնէն մէկը պատգամանուոր զրկելով առ մանտարինս : Այս պատգամանուութեան ընդունելութեան համար , պամուկէ տունն յետին աստիճանի զարդարուած էր չինացի գորգերով , և մանտարինի իշխանութեան բարձրագոյն գաղափար մը տալու համար , ողողութեան էին աստի և անտի ջրու հարիւրի չափ մարդիկ , զինեալք և համազգեստեալք ու սուսեր :

Պատգամանուորն երկար ատեն սպասելին երար , վերջապէս կ'երենաց թագաւորը . ժողովականին մէկէն կը ծոխին , թիգուկներն կը զարնուին , և զորս հրացանի հարուած կ'արձակուի : Լիովն քսանամեայ պատանի իշխան մ'էր մանտարինաց հսկողութեան տակ . ծածկուած էր զլուխը չինացի երկայն զիստրկով զանգակիկներով զարդարուած . և ունէր վրան կարմիր մետափասէ շրջազդեատ կանաչագոյն գրուագել ապիտակագոյն սոննապան : Նըստաւ բազմոցի մը վրայ . ծոնկերն խաչածե երկնցուց , և քանի մը միավանկ բառուեր արտասանեց , զոր թարգմանն բացարեց պատգամանուորին . որոնք զաննազան հարցմոնք էին իրենց ճանապարհորդութեան նախատակին և աշխարհնին վրայ : Գոչացուցիչ պատուասիսանն ընդունելէն ետքը նոյն արարողութեամբ որով եկեր էր մէկնեցաւ :

Միքամիքա խնդրակին իրենց ձեռնարկութեան մեծագոյն մասը կատարեր էին , և մնացորդը պիտի աւարտէին 'ի Ձինաստան : Հօն փոխանակ Լառ անուն անգործ ժողովրդեան՝ պիտի տեսնացին գործոն , ճարտար և աշխատասէր ժողովուրդ մը , որ և ոչ կոտոր մ'երկիր անհշակ կը թողու . զործաւորաց ժողովուրդ մը , որ կը զործէ հաւասար ճարտարութեամբ ըզպինն և զիլուուկը : Այս ընդարձակածաւ կայսերութեան բոյոր գաւառաց մէջ

ինչպիսի յառաջադիմութիւն պիտի տեսնացին, բայց միանգամայն և ինչպիսի խեղճառիթիւն, ժողովրդեան խուռան բազմութեան, քաղաքական սպատերազմաց, ընդհանուր անբարոյականութեան և այժմոնի պատճառաւուր: Թէ պէտք զիտեն ամենեքին ոյս տունկին ահաւոր հետեանիները, բայց պատմեմք հօս խնդրակաց հետաքրքրական մէկ պատմութիւնը, ափիոնինի կենդանեաց վրայ ըրած ազգեցութեանը.

« Մեկոնի մշակութիւնը շատ լիսասակար եղած է Կուննան գաւառին մէջ. վասն դի բնակչաց ըսածին համեմատ, այս աշխարհն ուր երեք մու բազմամիւ, էին մեռուք, մեկոնի ծաղկան ծուծը ծծելով նոյն հետեանդն զգացին ինչ որ մարդիկ պրոտոք ուտերով: Այն եղանակին յորում դաշտերը կը զարգարուէին մեկոնիւ, մեռուք բազմութեամբ գէպ'ի հօս կ'ընթանային ծաղկանց ծուծն բազելու համար. բայց անկէ ետքն ամենենին ախորժ չէին զգաց ուրիշ կերակրաց, և երկու շաբաթէն բոլոր կը ջարդուէին: »

Կուննան Զինաստանի գաւառաց մէջ ամենէն հետաքրքրականն է, զոր մեծածաւալ գաշտավայր անուանելու է ընդ մէջ հատեալ ՚ի հովաց: Այս գաւառավայրին վրայ կը բարձրանան զանազան սարեր և 5,010 մեդր բարձրութեամբ, և հովաց մէջէն կը սահին մեծամեծ գետեր իջնելով դիմելէն, ինչպէս գետն կապուտակ, Մայ-Բունի և Սայրոն. և ունի ոսկոց, արծաթի, կապարի, զինկի և արուրի հանքեր՝ կարգէ գուրս ճոխութեամբ: Խակ երկիրը կը նայ բուսցներ թէ բարեխանն և թէ արեագործացին գօտեաց ամեն տեսակ տունկեր. և մասնաւորապէս բամբակի, բնմիք և շաբարի բնաշխարհ համարուած է, ինչպէս նաև կամենիփի և սիմինարի. այսպիսի երկիր, որուն երանց գաղաթանց վրայ ձիւն կ'ինջնաց և կողիցը վրայ արմաւենինին կ'ուռնանայ:

Հարկաւ մեծ եղած պիտի ըլլարուզեորաց ուրախութիւնն երբ հօս հասան, զոր և այսպէս կը նկարագրեն. « Յանկարծ բացուեցաւ առջևնիս ընդարձակ գաշտավայր մը, և ասոր միջնավայրը կը բարձրանար ամուր քաղաք մը, որուն սպիտակագոյն ու կարմրագոյն առւներն շինուած էին զաշտին մէջէն անցնող օձապտոյտ առուտեկին երկու ափանցը վրայ և կը ձգուէին ընդ երկայնութիւն նորա, և պարտիզանման մշակութիւն մը, այգիք և այգեստանք կը սպասիէին զայն ՚ի բացուսուս: Ուրախութեամբ ողջունեցինք այս շինական

առաջին քաղաքն, յուսալով դտնալ իր յարկաց տակ հիւրընկալ և մարդասէր ասպինջականութիւն մը: Յետ ութեատան անոց աշխատութեան, և յետ անցանելց անդապարականացեալ շատ երկիներ, գտանք մեր առջին քաղաք մը, որ կընայ լաւագոյն կերպով ներկայացնել Արևելից վայելի քաղաքականութիւնը: Այս այս առաջին անգամն է որ եւրոպացի ճանապարհորդը կը մտնան ՚ի Զինաստան Հընդգաց սահմանագլուէն »:

Եռննան գաւառն ալ հետազօտելէն ետքը, որուն վաճառականութիւնն ու երկրագործութիւնը մեծապէս յուսաջարէմ են, ուղեցին նոյն գաւառին արեւմտակողմն արշաւանք մը ընել դէպէ ՚ի ֆայլի քաղաքականութիւնը: Այս այս առաջին անգամն է որ եւրոպացի ճանապարհորդը կը մտնան ՚ի Զինաստան Հընդգաց սահմանագլուէն »:

Եռննանէն մինչեւ Թայ-լիի վիճակը ճանապարհն երկայն և գծուարացնալի էր:

պէտք էր անցնիլ վայրենի ու խոպան երկիներէ ու մնաներէ, այս ճանապարհն միշտ անդնալի է, բայց նոյն ատեններն աւելի ևս գծուարացած ու վտանգաւոր եղած էր, թէ ոչ և անկարելի մահմէւտականաց իսուովութեան պատճառու: Այս խոռվութեան սպատճառն իմանալու համար, պէտք է պատմել սկսեալ իրեն ծաղկմանէն: Մահմէւտական ժողովուրդք որ հաստատուած էին երկար գարերէ ՚ի վեր Զինաստանի հարաւակողմը, և զօրացած զանազան գաղթականութեամբք, բասն տարիէ ՚ի վեր այլ և այլ պահանջումներ սկսան ընել տէրութիւնէ, և նա չէր չնորհած երբէք, անոր համար մեծ խոռվութիւն մը յարուցին Եռննան գաւառին մէջ: Այն ատեն մասնաւորինք սպատիկ բարկանալով ուրոցին միաբանութեամբ թէրինի արքունեաց՝ ջնջել յարմատոյ այս օտարազգի ցեղը, որ չէր ուզեր ընդունիլ ՚ի նախնեաց մասցած օրէնքը. վասն որոյ որոշեալ օր մը զամենայն ինչ կարգի դնելէն ետքը, հազարաւոր մահմէւտականներ սուրէ անցուցին: Բայց այս կոտորածէն ավրոցաց մէջ չինացի երիտասարդ մը կար որ գեղքերայլ մահմէւտական ընտանեաց մը քավակ: որ երախտագէտ իր բարերարացը, ուզեցի վրէմբանդիր ըլլալ անոնց մահուանը, ուստի ժողովլութէ հետը բանի մը հարիւր փախտականներ, այսպիսի սպատաթիւ զնաւ զնաց պաշարելու զթայլի, որ է երկրորդ քաղաք նոյն գաւառին, պաշտամնեալ ամուր պարսպաւ և չորս հազար զօրքը, որոնք չլարենալով իրենք զիրենք

սպաշտականել, առնուեցաւ քաղաքը, զոր
ընդունայն աեղ ջանացին Զինացիք կրկին
անդամ ձեռք բերել:

Այս յաջողութեամբ աւելցաւ խռովու-
րաբաց ոյժն և յանդզնութիւնը, որովցին
նոր թագաւորութիւն մէջ հիմնել, և ընտրե-
լով իրենց կրօնակցաց մէջն Աէքքէի ե-
ռուանդուն պանդուխամը, առուանց ցին թա-
գաւոր, և Թայշ-ի քաղաքին մէջ լսւ մը դո-
րացնելով իրենք զիրենք, սկսան առաջ
տանիլ իրենց աշխարհակալութեան դործը:
Համ աարիէ ՚ի վեր կը յասացն ոսն առ
առն բայց ապահովութեամբ, հաստատե-
լով իրենց իշխանութիւնն նուաճեալ վիճա-
կաց մէջ:

Ուղեորդն իրենց ամեն քայլին այս խռո-
վութեան հետեանքը կը տեսնային, ան-
դաստանք յաւար մասնեալը, զիւգը և
քաղաքը հրգեհեալը և բնակչք ահարե-
կեալք: Բայց այս խռովակութեան գիւտա-
ւորն որ կը կոչուէր Պ. Լակրէ (Lagréé),
պատերազմելով ապատամեաց գէմ՛ զոհ ե-
ղաւ իր քաջարտութեանը, և վերջառատ-
այն ուսութինական արշաւանաց որ սկսաւ
յամին 1866 յունիս 5, և աւարտեցաւ յա-
մին 1868 յունիս 28: Այս քաջազին մար-
մինը բերուեցաւ ՚ի Քոչինչին, ուր և թա-
գուեցաւ հանգերձ մահարձանու:

ՍԻՒՆ ՊՈՄՊԵՒ ՅԱԼԵՔՍԱՍՆԴՐԻԱ.

ԵԳԻՊՏԱՑԻՈՅ

Ալեքսանդրիա քաղաքը՝ ինչպէս ա-
ռունն իսկ կը վկայէ, շնած է Ալեք-
սանդր Մեծն, յամին 334 յառաջ քան
զթուական Փրկին, որպէս զի ըլլայ ի-
բրեւ շտեմարան արևելեան ու արե-
մուեան վաճառականութեան և յիրա-
ւի մեծ աշխարհակալը հասաւ իր նպա-
տակին. վասն զի Եգիպտոսի, Արաբիոյ
մեծի մասին, Նուպիոյ, Եթովպիոյ և
Միջերկրականի նկատմամբ միշտ իբրեւ
շտեմարան եղած է այս քաղաքը. անոր
համար ՚ի յիշատակ մեծ աշխարհակա-
լին՝ մեծաւ պատուով թալցին մար-
մինը իւրակերտ քաղաքին մէջ, որուն
վրայ Պողոմէոս մեծակառաց տաճար
մալ բարձրացուց :

Այս քաղաքը բախտին շարունակ
փոփոխմանցը միշտ նշաւակ եղած է ՚ի
սկզբանէ հետու: Յունաց կայսերու-
թեան ձեռքէն անցաւ նախ Խոսրովու-
Պարսից թագաւորին, որուն որդին գար
ձեալ Յունաց տուաւ զայն. բայց եաքէն
նորէն առնուեցաւ յամին 640 Ամրուի
խալիֆայութեան ժամանակ. որուն ը-
սածին համեմատ կային այն ատեն մէ-
ջը 4,000 պալատք, 4,000 բազանիք,
300 թատերը և 12,000 կրպակիք նպա-
րավաճառք: Նոյն ատենէն սկսեալ օր
օրուան վրայ երթալով ինկաւ քաղա-
քը. բայց 1597ին աւելի զգայի եղաւ
իր անկումը բարեյուսոյ զիլայն զիւտո-
վը, որով շեղեցաւ վաճառականու-
թեան զիծը կամ շանմարը: Ակսեալ 1798
ամէ մինչև յամին 1802, գաղղիացւոց
ձեռքը մնաց Ալեքսանդրիա. բայց Մէհ-
մէտ Ալի բաշան նոր կենգանութիւն
տուաւ այդ քաղաքին, որ երթալով
պիտի զարգանայ Եգիպտոսի այժմեան
հնարիմաց և քաջալիտէ պաշտօնէից
յանքանը ու Սուէլիլի ջրանցից օդնա-
կանութեամբ:

Հինն Ալեքսանդրիա զարգարուած
էր երբեմն մեծագործ շէնքերով ու
ճարտարութեամբ. որոց մէջ մասնա-
ւոր յիշատակութեան արժանի է 2,000
ոսնաչափ լայնութեամբ փողոցն, որ
ծովահայեաց գունէն կը տանէր մինչև
կանոպեան գուուը, և երկու կողմանէ
զարդարուած էր խիտ առ խիտ տա-
ճարներով, կոթողներով և պալատնե-
րով: Ոչինչ նուազ համբաւաւոր էր և
Եերապեայ տաճարը, որ ճոխութեամբը
կը հաւասարէր կապիտոլիոնի. մուսէո-
նը, ուսմանց հանգիստարանը, և աշխար-
հածանօթ մատենագրարանը 700,000
հատոր զբովով, որ զահ եղաւ բարբարո-
սաց մոլեգնութեանը: Հինն Ալեքսան-
դրիոյ պարծանաց մէկ բանն ալ էր
կլէոպատրացի երկու կոթողքը կու-
նիդ քարէ, որոց մին գեռ ևս կանգուն է,
իսկ միւսն յերկեր կործանեալ: Երկու-
քին բարձրութիւնն ալ զրեթէ հաւա-
սար է. կանգուն կեցած կոթողին բար-
ձրութիւնն է մէկաեղ հաշուերով և խա-